

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա.Ի.ՍՏՐԱԼԻՈՅ ԹԵՄԻՆ Ա.ՅԵԼԻՒԹԻՒՆ՝ ՆՈՐ ԶԵԼԱՆՏԱ.

Գերշ. Տ. Աղան Արքեպոս. Պալիօզեան, ընդառաջելով նոր Զելանտայի Օգլընտ Քաղաքի մէջ հաստատուած նոր Զելանտայի Հայոց Միութեան հրաւերին, Ծր. 6 Յունիս 1998ի երեկոյեան մէկնեցաւ Օգլընտ նոր Զելանտա: Առաջնորդ Սրբազն Հայրը Օգլընտի օդակայանին մէջ դիմաւորուեցաւ Վարչական կազմի, գաղութի անդամներու եւ Հոնկ Գոնկի ազգայիններէն Տիար ժագ Մաքսիանի կողմէ: Տիար Մաքսիան, նոյն առաւտուն Օգլընտ ժամանած էր, Առաջնորդ Ս. Հօր Թեմական այցելութեան ընկերակցելու:

Կիր. 7 Յունիսի առաւտուն, վարչութեան ատենապետ, Տիար Արա Օվաննեսօֆֆի տան մէջ տեղի ունեցաւ ժողով մը, ուր քննարկուեցաւ գաղութի պապան ու անոր գործունեութիւնը:

Նոյն օրը, յետ միջօրէին, Անկիլիքան-ներու եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Սուրբ եւ անմահ պատարագ, զոր մատոյց Առաջնորդ Ս. Հայրը ու «Էջմիածին» ի Հօրէ, եւ լոյս փառաց ընդ նմա» բնարանով ժարող մը խօսեցաւ: Ս. Պատարագին սպասարկեց Տիար Արա Օվաննեսօֆֆի, իսկ երգեցողութիւնը կատարեց գաղութի տիկիններէն կազմուած երգչախումբ մը, դեկավարութեամբ Տիար Նշան Պասմանեանի եւ մենակատարութեամբ Այտա Գալստեանի: Ս. Պատարագին ներկայ էին Անկիլիքան եկեղեցւոյ հոգեւոր հովիւը, Բանկունի, (Պըրմա), հայ եկեղեցւոյ պըրմածին հովիւ Հայր Ֆելիքսը, Անտիոքի Ուղղափառ Եկեղեցւոյ Օգլընտի հոգեւոր հովիւը, գաղութի նահապետ 8Յ-ամեայ Տոք. Մինաս Էլիասը եւ հայ հաւատացեալներ, որոնք վերջին տարիներուն Օգլընտ հաստատուած են Իրաքէն, Իրանէն ու Հայաստանէն:

Պատարագի աւարտին, եկեղեցւոյ յարակից սրահին մէջ հաւաքոյք մը տեղի ունեցաւ, ուր գաղութի 16 աշակերտները, իրենց ուսուցչուի Տիկ. Սալիք Եղիտըզեանի առաջնորդութեամբ, գեղարուսատական կոկիկ յայտագիր մը ներկայացուցին՝ երգով ու արտասանութեամբ, խելով երկարատև ծափիր:

Վարչութեան Ատենապետ Տիար Արա Օվաննեսօֆֆի յանուն վարչութեան ու գաղութին յուշանուէր մը յանձնեց Առաջնորդ Ս. Հօր. իսկ Տիար Ստեփան Ստեփանեան գեղեցիկ խօսքով մը գաղութի գոհունակութիւնը արտայայտեց, այս պատմական այցելութեան առիթով:

Բշ. 8 Յունիսի առաւտուն, Առաջնորդ Ս. Հայրը, ընկերակցութեամբ վարչականներ, Արա Օվաննեսօֆֆի, Սերժիկ Սուբիսանի եւ Վահագն Գալստեանի, պաշտօնական այցելութիւն մը տուա Օգլընտի Հոռվմէական-Կաթոլիկ եկեղեցւոյ Առաջնորդ, Գերշ. Փաքրիկ Եպս. Տանն-ին. իսկ յետ միջօրէին, Անկիլիքան եկեղեցւոյ Առաջնորդ, Գերշ. Ճօն Եպս. Փաքրըսլին: Երկու հոգեւոր պետերն ալ սիրալիր ընդունելութեան արժանացուցին Առաջնորդ Ս. Հայրը եւ իրեն ընկերացոյ պատուիրակութեան անդամները. խոստանալով ամէն տեսակի աջակցութիւն, մասնաւրարար հոգեւոր հարցերու պարագային:

Նոյն երեկոյեան, վարչական կազմը, պաշտօնական ընթրիքով մը պատուեց Առաջնորդ Ս. Հայրը: Ընթրիքի ընթացքին, ամէն ոք իր զգացումը բաժականառով մը արտայայտեց:

Պաշտօնական բաժնէն ետք, շատ չերմ, հարազատ ու մտերմիկ մթնոլորտ մը ստեղծուեցաւ, որ անկասկած բոլորի

յիշողութեան մէջ անմոռաց պիտի մնայ:

Դշ. 10 Յունիսի երեկոյեան, Առաջնորդ Ս. Հայրը Սուրբիասեաններու տան մէջ մտերմիկ հանդիպում մը ունեցաւ գաղութի փոքրիկներուն հետ, ուր կարեւորեց հայ հաւատոյի ու հայ լեզուի անհրաժեշտութիւնը. ապա հանդիպում ունեցաւ պարման-պարմանուիններու հետ, ուր գնահատեց ու բաջայիրեց անոնց ցուցաբերած հետաքրքրութիւնը հայ արժէկներու նկատմամբ եւ աշխոյժ մասնակցութիւնը գաղութային գործունեութեան մէջ:

Սւելի ուշ Առաջնորդ Ս. Հայրը, վարչական կազմի անդամներու եւ գաղութի կարգ մը անդամներու հետ բոլորունցան հայու սեղանի շուրջ, ուր ողջերթի խօսքը արտասանուեցան:

Եշ. 11 Յունիսի առաւտուն, Առաջնորդ Ս. Հայրը հարցազրոյց մը ունեցաւ Օգլընտի թերթերէն մէկուն բրդակցին հետ:

Առաջնորդ Ս. Հայրը իր առաքելութեան աւարտին, նոյն երեկոյեան Օգլընտի հայութենէն հրաժեշտ առնելով, ողջամբ իր պաշտօնատեղին, Սիտնի վերադարձաւ:

ՆՈՐ ԶԵԼԱՆՏԱՅԻ ԳԱՂՈՒԹ

Ապրիլեան նահատակաց Յուշահանդէս, Հայաստանի Հանրապետութեան 80 ամեակի տօնակատարութիւն, և Առաջնորդական Ա. Պաշտօնական այցելութիւն Օֆլանտ.

Նոր Զելանտայի Հայկական Սիտութեան Վարչութեան կազմակերպութեամբ 24 Ապրիլի երեկոյեան տեղի ունեցաւ Ապրիլեան նահատակաց 8Յրդ տարեկիցի յուշահանդէսը, ներկայութեամբ աւելի քան 50 հայ եւ օտար հանդիսականներու: Բացման խօսքը արտասանեց հայկական միօրեայ վարժարանի տնօրէնուիկ՝ Տիկին Սալրի Ելլուզզեան: Ան ըստ որ առանց անցեալը լաւ սորվելու կարելի չէ ապագան լաւ կազմակերպել եւ առանց պահանջատիրութեան կարելի չէ իրագործուած տեսնել Միացեալ, ազատ եւ անկախ Հայաստանի տեսլականը:

Գեղարուեստական կոկիկ յայտագիր մը հրամցուեցաւ: Խմբերգեկն Միօրեայ Վարժարանի աշակերտները ապա

արտասանեցին օրիորդներ Թափիլ Գոհարեան, Քնարիկ Ստեփանեան, Լիլիթ Զահմանեան:

Խոստմնալից մտաւորական Վիգէն Գալստեան Հայերէն լեզուով ներկայացուց, ժամանակագրական կարգով, բոլոր այն երկիրները որոնք հայկական ցեղասպանութիւնը պաշտօնապէս նանցած են, որմէ ետք Միութեան վարչութեան Ատենապէտ Պրը. Արա Օվաննէսօֆ անգլերէն լեզուով հակիրճ պատմականը ըրաւ Մեծ Եղեռնին:

Օրուան բանախօսն եր Նարեկ Պասմանեան: Անգլերէն լեզուով իր արտասանած դասախութեան մէջ ան ծանրացաւ բաղաբական, տնտեսական եւ ընկերային բոլոր դրդապատճառներուն վրայ, որոնք առաջնորդեցին օրուան բուրք

դեկապարութիւնը ի գործ դնելու Թալէաբներու նիւաղային ծրագիրը: Պրճ. քանախօսը քացատրեց իրաւական իմաստը ցեղասպանութեան՝ տալով իրաւական փաստեր հայ ժողովուրդին դեմ ցեղասպանութիւն գործադրուած ըլլալուն: Երիտասարդ դասախօսը իր խօսքը աւարտեց կոչ ուղղելով պահանջատիրութեան եւ հայրենիքին զօրավիգ կանգնելու:

Փակման խօսքը արտասանեց Պրճ. Նշան Պասմանեան որ քացատրեց թէ ինչ պէտք է Ապրիլ 24ը նշանակէ անցնող եւ ապագայ սերունդներուն համար:

29 Մայիսի երեկոյեան, դարձեալ նոր Զելանտայի հայկական Միութեան վարչութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ Հայաստանի հանրապետութեան հիմնադրութեան 80րդ տարեդարձի տօնակատարութիւնը: Ներկայ էին 50ի մօտ հայորդիներ: Գեղարուեստական կոլիկ յայտագիր մը պատրաստուած էր տիկիններ Սալրի Ելլուզգեանի եւ Այտա Գալստեանի կողմէ:

Օրուան քանախօսն էր Պրճ. Նշան Պասմանեան: Սահիկներու եւ պատկերներու միջոցաւ Պրճ. դասախօսը հարազատօրէն ներկայացուց Սարտարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի նակատամարտերը, իրենց մանրամասնութեանց մէջ քացատրեց նակատամարտերուն «strategy»ն, վերլուծեց բաղաքական պայմանները նախքան Սարտարապատ, առարկայական քացատրութիւն տուաւ Հայաստանի Հանրապետութեան երկուքուկէս տարուան բաղաքական ու տնտեսական քարդ պայմաններուն: Հանդիսութիւնը փակուեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի 80 ամեակի առթիւ թեմերուն ուղղուած հայրապետական կոնդակով:

Կիրակի, 7 Յունիս 1998ը Օֆլանտի հայ գաղութին համար անմոռանալի պիտի մնայ: Սուաշին Սուաշնորդական Պատարագը տեղի ունեցաւ այդ օր եւ նոր Զելանտայի

առաջին Ազգային Վարչութիւնը նշանակուեցաւ:

6 Յունիսի կէս գիշերին Օֆլանտ ժամանեց Աւստրալիոյ եւ նոր Զելանտայի թեմի առաջնորդ Աղան Արք. Պալիօզեան: Օդակայան ժամանած էին նոր Զելանտայի հայկական Միութեան վարչութեան անդամները եւ ազգայիններ՝ աւելի քան բան հայորդիք: Յատուկ այս առթիւ Հոնկ Քոնկէն գաղութս ժամանած էր Ազգային քարերար Պրճ. Ճագ Մախեան:

Օֆլանտի Թաքափունա շրջանի Saint Peter's Anglican Churchի մէջ տեղի ունեցաւ Առաջնորդական առաջին Պատարագը ներկայութեամբ աւելի քան 100 հայ եւ օտար հաւատացեալներու: Ներկաներուն մէջ էին Բանկունէն (Պուրմա) առժամարար Օֆլանտ ժամանած եւ հայութեան քարեկամ Father Felix, Օֆլանտի Antiochian Churchի հոգեւոր հովի Father Michael Coumbaias եւ Saint Peter's Anglican Churchի հոգեւոր հովի Vicar Robert Mills, Սովետական նախկին նոր Զելանտայի փոխ դեսպան եւ University of Aucklandի բաղաքական գիտութեանց դասախօս Փրօֆէսը Ռութէն Ազիզեան: Դարաց խումբը կը դեկապարէր Պրճ. Նշան Պասմանեան, որուն եւ 10 դպրուեիներու անխոնց աշխատանքով կարելի եղաւ ներդաշնակ խումբ մը կազմել եւ վայելել հայկական հոգեպարար պատարագը:

Իր հայրենաշունչ բարոգով Սրբազն Հայրը բաջալերեց գաղութի բոլոր հայերը համախմբուելու, իրարու ցաւ եւ ուրախութիւն բաժնելու, ձեռք ձեռքի աշխատելու յօգուտ մեր եկեղեցւոյ եւ հայրենիքին: Ասպա յայտարարեց անունները առաջին Ազգային վարչութեան, որ հիմը պիտի ըլլայ Ազգային եկեղեցական կեանքի կազմակերպման:

Ազգային վարչութեան անդամներն են.

Պրճ. Արա Օվանեսօֆ - Ատենապետ

Պրն. Վահագն Գալստեան - Ատենադպիր Տիկ. Հերմիկ Սուլիմասեան - Ատենադպիր Պրն. Ստեփան Ստեփանեան - Խորհրդական Պրն. Յակոբ Եղյուզեան - Խորհրդական Պրն. Մէրժ Սուլիմասեան - Խորհրդական Պրն. Ալֆրէտ Ղազզի - Խորհրդական

Պատարագէն ետք տեղի ունեցաւ աւանդական աղ ու հացի օրինութիւն եւ հիւրասիրութիւն, որուն ընթացքին Միօրեայ վարժարանի աշակերտութիւնը բարի գալուստի երգերով եւ արտասանութիւններով գմայեցուց ներկաները:

Երկուշարքի, 8 Յունիսին, ըստ նախօրօք դասաւորուած ժամադրութեանց, Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Ազգ-վարչութեան անդամներու, այցելեց Օհյանտի Կաթոլիկ եւ Անլիման եկեղեցիներու ընդհանուր պատասխանատու եպիսկոպոսներուն յանձնինս՝ Հայր Փաթրիք Տանի եւ Ճոն Փաթրիքնի: Երկու

կրօնապետները սիրալիր ընդունեցին Սրբազն Հայրը եւ իրենց գօրակցութիւնը յայտնեցին Հայց. Եկեղեցւոյ եւ նոր Զելանտայի հայ համայնքին:

Երեկոյեան, Ազգային վարչութեան հրաւերով տեղի ունեցաւ պաշտօնական ընթրիք: Խօսք առին Ատենապետ Պրն. Արա Օվանեսօֆ եւ Պրն. Նշան Պասմանեան: Վարչութեան խնդրանելին ընդառաջելով եւ յանուն Ազգ-վարչութեան Սրբազն Հայրը պարգեւատրեց Պրն. Նշան Պասմանեանը իր յանախակի այցելութեանց Ազգային կեանքին իր բեղուն մասնակցութիւնը քերած ըլլալուն եւ Սուածնորդական այցելութիւնը յաջողցուցած ըլլալուն համար:

Սրբազն Հօր այս այցելութիւնը անկիւնադարձ մը եղաւ գաղութին համար: Հօտը գտաւ իր հովիւր, այլեւս անտէր չէ:

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅՐ ՖԵԼԻՔՍԻ ՀԵՏ

Հ.- Հայր Ֆելիքս, մեր համայնքին համար մեծ ուրախութիւն էր ձեզ տեսնել Աղան Արք. Պալիօօքեանի կողմին Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին: Առաջին անգամ ըլլալով ոչ հայ կղերականի մը շրբներէն ունկնդրեցինք հայերէնով արտասանուած աղօրք: Անսովոր է այս մէկը, ի՞նչպէս պատահեցաւ որ դուք, Թանկունի Անլիման եկեղեցւոյ կրօնաւոր, հայերէն լեզուով կ'աղօրէք եւ հայերէն շարականներ կ'երգէք:

Պ.- Իմ կապս Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ հետ սկսաւ 1976ին երբ Թանկունի հայ եկեղեցւոյ վեց խնամակալները դիմեցին Թանկունի Անլիման եկեղեցւոյ Եպիսկոպոսին եւ խնդրեցին որ կրօնաւոր մը ուղարկէ իրենց

եկեղեցին անգլերէն լեզուով պատարագելու համար: Եպիսկոպոսը ինձի պատիւ ըրաւ այդ գործը: Վեց ամիս պատարագիէ ետք նկատեցի որ հաւատացեալներուն մեծամասնութիւնը՝ հայեր, չէին հասկնար անգլերէն լեզուով մատուցուած Ս. Պատարագը: Ուստի, որոշեցի ես ինքս սորվիլ հայկական շարականները: Ես ինքս շարականագէտ ըլլալով դժուար չեղաւ զանոնք սորվիլ: Լիքանանահայ վաճառական մը եւ իր տիկինը բառասուն օրերու ընթացքին ինձի սորվեցուցին հայերէն գիրերն ու պատարագի եղանակները: Մնացեալը իմ գործս պիտի ըլլար: 1977ի Յունուարին մատուցի հայերէն լեզուով առաջին Պատարագս: Այդ թուականնեն սկսեալ ամէն կիրակի հայերէնով պատարագած եմ:

**Հ.- Հայերու թիւը շա՞տ է Ռանկունի
մէջ որ կրնաք եկեղեցի պահել։ Ինչո՞ւ
էշմիածինը Հայ կղերական մը հոն
չուղարկեր։**

**Պ.- Հայերու թիւը՝ 150 ընտանիք է,
սակայն մեծամասնութիւնը եկեղեցի չեն
յանախեր եւ կը ճուլուին Պուրմացիներու
մէջ խառն ամուսնութեանց պատճառաւ։
Եկեղեցին միայն հայերը չեն որ կ'օգտագոր-
ծեն։ Ես պատարագ կը մատուցանեմ
Ռումանացիներու, Յոյներու, Ասորիներու
եւ Հայերու համար, բոլորին միասնարար,
հայերէն լեզուով։ Զեմ կարծեր թէ գործ-
նական պիտի ըլլար հայ հոգեւոր հովիւ մը
դրկել Ռանկուն նկատի ունենալով երկրին
քաղաքական թէ տնտեսական պայմանները։**

**Հ.- Պիտի վերադառնամ առաջին
հարցումիս եւ անգամ մը եւս հարց
տամ՝ ինչո՞ւ հայերէն լեզուով
պատարագել վերոյիշեալ չորս ազգերուն
հաւատացեալմերուն համար։**

**Պ.- Հայերէն լեզուն, հայկական
երաժշտութիւնը այնքան պարզ են եւ
այնքան վեհ, այնքան գեղեցիկ ու
սառինքնող, որ մարդս ինքնինք միայն
ամոնցմով Աստուծոյ աւելի մօտիկ կը
զգայ։ Ես ուսումնասիրած եմ զանազան
լեզուներով կատարուած պաշտամունքներուն
ու երգուած շարականները, ոչ մէկը
կարելի է բաղդատել հայկականներուն
հետ։ Ես երկրագուն եմ ձեր լեզուին եւ
ձեր եկեղեցական երաժշտութեան։ Հինգ
ամիսէ ի վեր նոր Զելանտա կը գտնուիմ
յատուկ առաքելութեամբ, ամէն առաւօտ
աղօրքս հայերէնով արտասանուած «Հայր
Մեր»ով կը սկսիմ եւ նախ քան հաղորդուիլս
«Սուրբ Սուրբը» կ'երգեմ։**

**Հ.- Հայկական կրօնական ո՞ր
հաստատութեանց հետ կապ հաստատած
է։**

**Պ.- Հաստատութեանց հետ՝ ո՞չ,
սակայն մօտիկ բարեկամութիւն ունիմ
Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի թեմի**

բարեջան առաջնորդ Աղան Արք։
Պալիօգեանի հետ։ Սրբազն Հօր առաջին
անգամ հանդիպեցայ Պանեփի մէջ 1995
թիւին։ Նախ քան իր հոս այցելելը զիս
պաշտօնապէս հրաւիրեց Սիտնի, երկու
շարաթուան համար, որ աւելի մօտէն
ծանօթանամ Հայաստանեայց եկեղեցւոյ
ծիսակատարութեան, աւելի լաւ նանջնամ
հայ համայնքն ու հայ եկեղեցին։

**Հ.- Շնորհակալ եմ Հայր Ֆիլիփ։
Արդեօ՞ք բան մը ունիք աւելցնելիք այս
հարցազրոյցին։**

**Պ.- Այո՛։ Նախ ըսեմ, որ Ռանկունի
հայկական եկեղեցին կառուցուած է 1840ին
իսկ հայերը սկսած են Ռանկուն գալ 16րդ
դարէն։ Շրջանը կը պատկանի Շայրագոյն
Արեւելիքի Հայրապետական Պատուիրակու-
թեան։ Այսօր երեք հոգինոց խնամակալ
մարմին մը հոգ կը տանի եկեղեցւոյ
պէտքերուն, յանձնինս՝ Պր. Պատի Մարթինի
- Ատենապետ, Պր. Տիգրան Մինասեանի -
Գանձապահ, Տիկ. Պարպարա Մինասեանի
- Քարտուղարուիի։ Եթէ չեմ սխալիր, այս
մարմինը նշանակուած է Կալկարայի
եկեղեցւոյ եւ դպրոցի խնամակալ մարմնին
կողմէ։ Կուզէի ձեր ընթերցողներուն
քելադրել մէկ շատ կարեւոր բան։
Հայաստանեայց եկեղեցին Առաքելական է
բայց միսիոնարական ոչ մէկ աշխատանք
կը տանի։ Առանց այդ աշխատանքին
եկեղեցին կը լիանայ ու օր մըն ալ կը
խամրի։ Զեր միսիոնարական աշխատանքը
պայման չէ որ կատարել հայկական նեղլիկ
շրջանակի մէջ միայն, պէտք է դուրս գաֆ
նաեւ եւ նանջընելք ձեր եկեղեցին
օտարներու։ Ասիկա հարց մըն է որ
Գերաշնորհ Աղան Արքեալիսկոպոսին հետ
պիտի բննեմ։**

**Օգլանտի մէջ Առաջնորդական
առաջին Պատարագը յաջողցնելով դուք
անգամ մը ես փաստը տուիք թէ ինչ
բացառիկ ազգի զաւակներ են, կազմակերպ,
աշխոյժ եւ Աստուածավախ։ Յաջողութիւն
ձեր երթին։**